




962

L I G







# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 1

15 Ապրիլ 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԼԷԼԷԿԵԱՆ

Պատր. Ալի Ճառուկեան Թիւ. 20

1899

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

—==—

- 1 Զատկական հաւկիթը .
- 2 Իմացականութեան կեանքը .
- 3 Արդեօք վերջին Օծման Սուրբ Խորհուրդը մեզ ա-  
ւանդէ՞ց Ս. Գրիգոր Լուսաւորիչ բէ ոչ .
- 4 Ալպեանք .
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԳԱՅԻ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՌԿԵԱՆ

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Տասներորդ Տարի

ԹԻՒ 1

15 Ապրիլ 1899

## ՉԱՏԿԱԿԱՆ ՀԱՒԿԻԹԸ

Հաւկիթը լեզու մ'ունի եղեր, բան մը կ'ըսէ եղեր. ո՛վ լսած էր անոր ձայնը :

Հին եւ շատ հին ժամանակներէ՝ մինչեւ քրիստոնէութեան առաջին դարերէն՝ հաւկիթը խորհրդական մեծ նշանակութիւն ունեցեր է Եկեղեցւոյ մէջ: Մարտիրոսներու (եւ հաւատացեալներու) գերեզմանին մէջ՝ սովորեւ եւն նախկին հաւատացեալներ մարմարինէ կամ ուրիշ նիւթերէ պատրաստուած հաւկիթներ դնել: Boldetti (էջ 519) կ'ըսէ՝ թէ մարտիրոսի մը՝ որուն անունը չյիշեր, շիրմին մէջ կճեայ հաւկիթներ գտած է, ճիշդ հաւու ձուին մեծութեամբ:

Նոյնպէս սա ինքը կը յիշէ Ս. Բալբինա կուսին եւ Ս. Թէոդորա վկային դամբարաններու մէջ գտնուածները:

Նախկին Քրիստոնեաներուն Հողեհացին եւ Ագապներուն ալ գլխաւոր ուտելին էր հաւկիթը. վկայ՝ Raoul Rochette, Mém, de l'Académie des Inscrip. հա. ԺԳ, էջ 781:

Ի՞նչ կ'ուզէր ըսել արդեօք այդ անխօսուն հաւկիթը:

Ճիշդ այն՝ ինչ որ պիտի ցոյց տար այդ անշունչին մէջէն ելլող հաւկիթն:

Cavedoni (Ragguaglio critico de' monumenti delle arti crist. էջ 48) գեղեցիկ կը մեկնէ այդ խորհրդական լեզուն. թէ հնութեամբ եւ թէ ողուով կարի համերաշխ քրիստոնէական հոգւոյն :

Հաւկիթը՝ գերեզման մը կը հանդիսանայ քրիստոնէական մտքով. անշունչ գերեզման մը՝ որուն մէջ պարուրուած է սակայն շնչաւոր մարմին մը. հոգի մը. կեանք մը :

Հաւկիթը՝ վերստին ծննդեան՝ եւ յատկապէս մեռելներու յարութեան խորհրդական նշանակն համարուած էր քրիստոնեայ լիզուին մէջ. սեւ Catalani (ap. Caved.) :

Հաւկիթը՝ յուսոյ նշանակ էր հին քրիստոնէից մէջ : Եւ ինչ է քրիստոնէի մը յուսոյն հիմն՝ եթէ ոչ ի մեռելոց յարութիւնն : « Կը մնայ յոյսն, որ ինչպէս կը թուի ինձի՝ հաւկիթին հետ կը համեմատի. յիրաւի յոյսը տակաւին գործ չէ, հաւկիթն ալ՝ թէպէտ եւ բան մ'է՛ այլ ոչ տակաւին հաւկի » . կ'ըսէ Ս. Օգոստինոս Ճառ ՃԵ. 8. Հատ. Ե. էջ 379 :

Ամիտիենք այս վիայականները : — Հաւկիթն այն անշունչ գերեզմանն էր ըստ հին Քրիստոնէից, որուն մէջ կը պարուրուէր քրիստոնէի մը մահացեալ անգամներն : Ինչպէս վառելի մը կեանքը ծածկուած է հաւկիթին մէջ եւ որ մը պիտի ծնանի, նոյնպէս հաւատացելոց կեանքը ծածկուած կը սեսնէին գերեզմանին մէջ, սակայն պիտի երեւէր որ մը, վերստին ծնանելով. ի մեռելոց յառնելով : Այս յոյսն էր հին քրիստոնէից հաւկիթին մէջ նկատածը. Անմահութիւն :

Մեր զատկական հաւկիթներն կարմիր են : Ինչո՞ւ :

Կարմիրն հին հաւատացելոց քով մեր Փրկչին նուիրական գոյներէն մին է. իր փրկարար արեան եւ սիրոյն նշանակն : Կարմիրով կը նշանակէին սիրոյ հուրն : Գեանադամբաններու մէջ շատ սեղ Փրկիչն կարմիր հանգերձներ կը կրէ. թափած արեանը նշանակ : Ս. Գրոց լեզուն ալ նոյնը կը վկայէր : Ս. Խաչն նոյնպէս շատ սեղ կարմիր կը նկարուի. սեղ մ'ալ շատ հետաքրքրաչարժ՝ Տեառն Յիսուսի գերեզմանն կիսով


կարմիր եւ կիսով ձերմակ նկարուած է : Ճերմակն էր խա-  
ղաղութեան յաղթանակն :

Չատկական կարմիր հաւկիթն երբ ձեռքերնիս առնենք՝  
յիշենք ՚ին հաւատացեալներու հետ Փրկչին Յիսուսի կենսա-  
տուր Արիւնն՝ որ մեր սիրոյն համար քամուած . յիշենք Ս .  
Գերեզմանն՝ ուր անչնչացեալ մտաւ , այլ այսօր նոր լոյս եւ  
նոր կեանք յայտնուեցաւ մեզ : Յիշենք՝ թէ մենք ալ մեր  
Փրկչին հետ սիրով այսօր մահակից՝ անոր հետ օր մը յարու-  
թիւն առնելու աներկբայ յոյսն ունինք :

Քրիստոնեայ շիրիմներու մէջ գտնուածն՝ աղագներու եւ  
հոգեհացերու ժամանակ կերուած հաւկիթներն՝ այս յարու-  
թեան յուսոյն զոր չունէին հեթանոսք՝ ազգարարն էր եւ քա-  
րոզն :

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹ .

## ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ



« Որ ունիցի ականջս . . . »

Հաղիպեցաւ , չգիտեմ երբ եւ ինչպէս , մտած էի օր մը իմացականութեան զարգացման համար պատրաստուած այն պատուական յարկերէն միոյն մէջ . չգիտեմ եւ ոչ իսկ թէ ո՛ր էր այդ , վասն զի համաշխարհ այդ պանծալի հրաշալեօք ծածկուած է այժմ . եւ անցեալ իմացականութեան խորհրդովն զրազած՝ ելայ առաջին աստիճաններն , բարձրացայ վեր : Ընդարձակ մտածմանցս համաչափ թէպէտ եւ ոչ՝ սակայն լայնանիստ սանդղակներէ ես անցայ . փառապանծ յիշատակներով ծեփուած էին որմերն . բռուած էին առաստաղք մտաւորին պայծառութեան նախկին համերաշխ ոգւովն . իսկ յատակն՝ հարց հաստատուն կոածոյ մտաց արժանիքն եւ անոնց իմաստութեան համար տքնութեանց ճգանքն կ'անդրաձայնէր : Մայր դրան բարաւորին վրայ քանդակեալ կարգացի այս խօսքն .

Մի՛ բարձրամտիր , քեզմէ բարձր կայ .

Իսկ սեմին՝ վրայ՝

Մի՛ քսեր քե շատ ե գիտցածս . . . Մեղուինն նմանէ :

Կրկին յաղթանդամ հսկայ արձաններ դրան երկու կողմերն կանգնած՝ կը հսկէին այդ փառաց տաճարին մուտքին . Տիւր Դպրապետ միոյն գիրն . իսկ միւսն՝ Հերմէս : Խորհեցայ , կայծ մ'ինկաւ սրտիս մէջ . Տիւր Դպրապետ՝ իմացականութեան թարգմանն է . երկաթ մ'ունէր յաջ ձեռին , իբր գրիչ . խոհուն կերպարանք . ձախ մասն չրթանց տարած՝ աղմուկն կ'արգիլէր : Եւ յերաւի լուծիւն էր ներսն . վասն զի կարծեմ մարդ չկար : Հերմէս՝ երիտասարդ եւ առոյգ՝ թեւեր ունէր՝ ոտից՝ թեւեր ունէր ուսոց՝ եւ թեւեր զլիտն վրայ : Աջ ձեռաց մէջ պաւսպան մը եւ այդ իսկ թեւաւոր :

Հերմէս՝ բանն էր արտայայտուած . խօսքն էր . իմացականութեան արդիւնքն , թուչտուն , առանց բնաւ արգելքնե-

րէ վարանելու . թեթեւ թեւերովն չորս ծագաց սրարչաւ լրսուտուն կամ լրարերն , կեցայ հոն պահիկ մը :

Ո՛րչափ գեղեցիկ կցորդութեամբ իրարու հետ յօշուած էին այդ կրկին անդրիքն եւ բարաւորին եւ սեմին քանդակեալ զրոյնն : Սյդ նուիրական յարկին էութիւնն եւ իսկն ամփոփուած տեսայ անոնց մէջ :

Հերմէս՝ բանն է , իմացականութեան ծնունդն՝ որ երազ երազ աշխարհին չորս կողմերը կը թռչտի , որ կը սերմանի , պտուղ կուտայ : Նոյն ինքն Հերմէս՝ կը քաղէ , կը համարէ պարարտ հողերու առատ բարին , ու կը տանի կը սփռէ հոն ուր երկիրը պատրաստ է ու կազմ , այլ սով կայ սերման : Երկու անդրեաց մէջ թէ վերն բարաւորին եւ թէ վարն սեմոց վրայ քանդակուած այդ խօսքն՝ Մի՛ բարձրաւտիր . քեզմէ բարձր կայ . Մի՛ ըսեր քե շատ ե գիտցածս . . . Մեղուինն նմանէ գրաւեց ուչս :

Հարցուցի թէ ո՛ր իմաստնոյ են այդ խօսք . Բնութեան պաստախանեց ինձ մէկը :

Արդարեւ Բնութեան , Ձի իմացականութիւնն ծնունդ է . բանն եւ խորհուրդ անդրադարձ արդիւնք , ինչպէս մարդ ունի իր ծնօղն , ունի իր մերձաւոր եւ հեռաւոր նմանիքն , եւ անհրաժեշտ պիտի կրէ անոնց ազդեցութիւնն , այսպէս միտք՝ այսպէս մտաց զարգացումն՝ պիտի կրեն , եւ ի հարկէ , ուրիշ մերձաւոր եւ հեռաւոր իմացականութեանց արգասիքն եւ արդիւնք : խորհեցայ . այո՛ , Բնութեան էր այդ խօսք եւ ամենաբնական . զի նորութիւն չկայ բնաւ բնութեան մէջ . մարդ ինչպէս որ ըստ բնականին կեանքը պիտի քաղէ՝ եւ անհրաժեշտ է այդ՝ զինքը չըջապատող էակներէ , այսպէս նաեւ ըստ իմացականին՝ կեանքը պիտի քաղէ , եւ բացարձակ կերպով , զինքը չըջապատող իմացականութիւններէ : Այլ թէ ինչպէս :

Որչափ ալ Բնութեան այս խօսք՝ սակայն անշուշտ է թէ մեծ իմաստուն մը գծել տուած էր այդ բառերն այդ տեղ , Վասն զի ըստ ինքեան մարդ՝ գուցէ թէ իր բնական ( ըսեմ այսպէս ) բարձրամիտ խորհրդովն՝ փորձուէր երբեմն կարծել զանձն ամեն բանի կարօղ , ամեն բանի ձեռնհաս . գուցէ ըսէր սրտին մէջ՝ ո՛հ , ինչ է այս ամենն . պէտք է որ ես ստեղծեմ ո՞ք որպէս զի բարի ըլլան , պէտք է որ ես ձեռնմուխ ըլլամ այս բանին ալ՝ այն

բանին ալ մէջ, վառնգի կարօղ եւ միայն եմ, եւ այլ ոչ ոք. դուցէ թէ ըսէր՝ թէ ինծմով եւ ինծմէ ամեն բան, եւ առանց իմ եւ ոչ ինչ. ոչ միտք, ոչ խորհուրդ, ոչ գիւտ, ոչ հանձար: Որով՝ այսպիսուն այնչեւ ոչ հինն եւ ոչ նոր միտք արժանաւոր. ոչ հինն եւ ոչ նոր հեղինակ՝ արգասաւոր. ոչ ոք բաւական, ոչ ինչ բարի: Գուցէ թէ կ'ըսեմ յայս կէտ թշուառութեան հասած մարդ մը գտնուէր. առ այս իմաստուն միտք մը եւ իմաստնագոյն խորհուրդ մը յղացեր էր այդ խօսքն եւ արձանադրեր անդէն. Մի՛ բարձրամտիք, քեզմէ բարձր կայ: Յայտնապէս աշակերտելոց ուղղեալ էր այդ. այլ իւրաքաչիւր ոք կրնար օգտուիլ: Յիշեցի անցեալ զարերու ծանր բեռին տակ ծածկուած հելլենական ձեմարանի մը մտից զբան վրայ քանդակուած նմանօրինակ խօսքն:

« Մի՛ քսեր քե շատ ք գիտցածս. Մեղուինն նմանէ » .  
դիտելի էր՝ զի մինչդեռ առաջին խօսքն Հերմեսի մօտ էր, երկրորդս Տիւր Դպրապետի, որ գրիչն բարձրացուցած էր ձեռաց մէջ:

Այս յայտնապէս կը խօսէր. մեղուն օտարին բարիքն համբարելով աստուածներու ըմպելին կը կազմէ. իմացականութիւնն՝ որուն նուիրական պողաքերութեան ձօնուած էր այս տոճար՝ կը հրամայէր իր աշակերտելոց եւ անոնց ալ անչուշտ՝ որ դեռ եւս կարօս էին այդ խրատին՝ զարգացունել իրենց միտքն օտարին խորհրդովն, օտարին գաղափարն համբարելով, եւ նոյն իսկ գրիչ ի ձեռին, ըստ Դպրապետին. եւ ապա ձեւել զանոնք եւ ձուլել, ինչպէս մեղուն ծաղկանց հիւթն ու փոշին:—

Բայց թէ մեղրն ծաղիկ բուրէ, ոչ մեղրն ծաղիկ է եւ ոչ ծաղիկն մեղր:—

Անցայ շեմն. երկար սրահ մ՛ էր առջեւս. լուսաւոր եւ լայնանիստ: Ճակատած եօթն անդրիք հակայ իրաններով գրաւեցին ուշս: Հելլենական Եօթնեակն էր, ամենուն ալ գլուխն նորապտակ սարդիով: Թալէս Միլետացի, Պիտտակոս Մելիտիւնացի, Բիաս Պրիէնացի, Կլէոբուլ Լինդացի, Պերիանտր Կորընթացի, Կիլոն Լակեդեմոնացի, եւ Սոլոն Աթենացի. եօթն իմաստունք Ելլադայ: Ասոնց մօտ էր Անաքարսիս սիլեթացի: Աջ կողմս էր Կատոն հռովմայեցի, իսկ ձախիս վրայ Կոնփու-

կրոս Ճենացի : Մէջտեղ իբր երեք Ենորհաց միութիւն կանգնած էին քով քովի Ողիսեւս , Նեստոր եւ Մենատր (Աթենաս) : Այսչափ հոյակապ անուններու առաջնորդ էր՝ իմաստուն Մենատր միայն :

Անցայ այդ մեծ անուններու առջեւէն զլիակոր . կը խորհէի միոյ միոյ մեծութիւնն , այլ կայծակի արագութեամբ . զի առաջնորդս բացաւ ինձ զուս մը՝ ուր ահա տեսածս :

Նոր էր հոս , հին էր ամեն բան . զարմացայ . ապշեցայ : Ետովոս , Փեղրոս , Մխիթար Գոչ , Լա Ֆոնդէն , զէմ առ դէմ . խառն : Ինչո՞ւ այս : Բնական հանճարն ծնաւ միոյն մէջ , երկրորդն արեւացաւ այդ հանճարին , երրորդն՝ թարգման եզասկարին եւ բացատրեց . չորրորդն՝ առաւ նոյնը , իւրացուց , զարգացուց : Բանի՞ դարեր անցան առաջինէն մինչեւ վերջինն , եւ դեռ քանի՞ դարեր պիտի սահին : Վաստակն ամենուն է սակայն հաստատուպէս . իւրաքանչիւրին պատուաբեր : Գաղղիա եւ աշխարհ այդ Լա Ֆոնդէնն այս բանով մանաւանդ քան զՊուստոյ եւ քան զՄովսէր կը նախադասեն : Հնոց հետեւողութիւնն , սքանչացուցին զԼեոսինկ , զՊոլինկարոք , զԿէօթէ , եւ զՈւոլդըր Սէվէյճ Լանատր հոյակապ քննադատն : Լա Ֆոնդէնի քով կեցած էին կանգուն Բիտպի , Գապրիաս , քանի մը ճանապարհորդներ , քարոզիչներ , իտալական անմահ կաճատէն Արիոսդո , Փայեոն , սպանիական թատերագիրներ . հիւսիսի եւ հարաւի իմացականութեան աստեղք : Այս ամենէն կը քաղենք , ըստ ինձ առաջնորդս . այս ամենէն վրոխ կ'առնենք , կը հաւաքենք այս հունձքէն մեր հասկերն . եւ սակայն եւ ոչ մէկուն պարտական ենք : Այսպէս ըրին իրենք ալ . այսպէս ըրաւ աշխարհս : Մեղուիմ նման :

Հնդկական Հռամայոնս եւ Մահափարատա սոսկալի անդրիք յաջորդ սրահին զրան կից կանգնած՝ յունական Իլիական եւ Ողիսական քնարներն կ'երկարեն առ աչազուրկն Հոմերոն . մօտն է Սոփոկլէս , Վիրգիլեայ քով . որոնց հանդէպ կը մրցին զուպէս Եւրիպիդէս եւ Ռասին , Որատիոս , Հիպպոլիտ , Գոննէլլ , Վոլդէր , եւ այլ շատեր : Եւ այսպէս խառն ի խառն Պատկառանօք խոնարհելով առաջնորդս՝ բանալի մ'ա-

ուաւ դարանէ մը եւ համբուրեց . զրաւ յէմս , ճոնչեց դուռն ծխնեաց վրայ . Սրբարան մ'էր :

Իմացականութեան կենաց ուրիշ պատկեր մը կը պարզուէր աչքիս առջեւ : Արիական մի մի աստուածութիւն , հնդկին եւ ճնն , պարսիկն եւ ասորեստանեայն , քաղդին եւ եգիպտականն , յունականն եւ հռովմէական , խմբուած էին յատեան : Ամենադից եւ ամենածին խորհրդով ժողով էր :

Դիտեցի մի առ մի . տեսայ հոն արիական եւ պարսիկ բաժնին մէջէն խորհրդական գաղափարն առնուած եւ նիւթական գեղեցկութեամբ արձանացած յոյն եւ հռոմ բաժնին մէջ : Վերջինք զգաղափարն ստրուկ բրած էին ձեւին : Ինչ էր արիական եւ հնդկ Արիամանն ( Արհման ), ինչ էր յունական Չեւան , Դիոան , Արամազդն . մարդոց ամենապերճն , ամենափառն , աստուածներու հայրն : Ինչ են Տիտանեանք :

Նրկար էր շատ մի առ մի քննել ամենն . խնդրեցի առաջնորդէս՝ որ սիրով համակիր , տուաւ ինձ հատորի մը մէջ ամփոփած այս հոյակերտ յարկին դադտնիքն . առի , համբուրեցի եւ խոստացայ հետամուտ ըլլալ ատոր սիրով : Սակայն՝ վերջին սրահն ալ ըսաւ նա՝ անօգուտ չէ քեզ այցելել . եւ բանալով դուռ մը՝ ցոյց տուաւ ենձ հին եւ նոր լեզուներու անընդհատ շղթայն : Ոմանք մեռած , ոմանք մահացու , ոմանք դեռ եւս կայտառ պատանիք : Տեսայ հոն ինձ ծանօթ քանի մը նոր եւ հին լեզուներ . ո՛հ , որչափ նման իրարու . որչափ ճիշդ կշռով չափուած : Եւ ինչպէս , ըսի , ուրիմն նոր կ'ըսենք ինչ որ հինն է ըստ ինքեան : Չայն մը հնչեց սրտիս մէջ . այսպէս չուտ մտացար տեսածներդ . ինչպէս նիւթականն՝ նոյնպէս իմացականն ծնունդ են յաջորդաբար իրարմէ ծագած . ոչ բնաւ նոր բան կայ աշխարհիս վրայ . իրարմէ կը ծնանին եւ իրարմով կը զարգանան : Կարգա այդ հատորն եւ համոզուիս , քննէ կարգացածդ եւ վստահացիր : Ուրեմն համբարեմ ես ալ ըսի՝ օտար հեղինակներու իմացականութեան պտուղն . քաղեմ անոնց զգացումն իրեն ցորտէն : Այո՛ , կրկնեց առաջնորդ ձայնը . վասն զի այսօր քաղածդ վաղը քեզի մթերանոց պիտի ըլլայ . այսօր բրիչ ի ձեռին ալոց պարտիզէն հաւաքածդ՝ վաղը գեղեցիկ պտուղ պիտի ընծայէ հասարակաց կարօտին — Բայց վասն զի ակտոր՝ ժելի էր ինձ երկարել սակաւիկ եւս տեսութիւնս , աւելցուցի .

Եւ միթէ օրէն է այս . միթէ գողութիւն չի համարուիր այս :  
 — Եթէ մարդ վասն զի մարդու կը նմանի յանցաւոր դատուի.  
 Ինչ կ'ըսես . Նոյն աղբեր ջուրն հնք , այլ ինչ հնար չէ են-  
 թաղրել : Տես իտալական՝ գաղղիական՝ սպանիական կայտառ  
 ծնունդներն . սակայն ոչ մին լատիներէն է տնտնցմէ այսպէս է  
 իմացական ծնունդն ալ , այսպէս սնոր զարգացումն ալ : Այս-  
 պէս բրին այս աստուածներն եւ աստուածացան , մահացու էին  
 անոնք ալ , այլ այսու անմահացան : Այսպէս ըրին այն մեծա-  
 մեծքն որոց հովանին միայն արժանացար տեսնել այժմ : Այս-  
 պէս պիտի ընեն ամենքն ալ որ այս դռնէն ներս մտնել փա-  
 փաքին : Եւ դու ո՞ մահկանացուդ , համբարէ եւ քաղէ որչափ  
 կրնաս , եւ նոյնը պատուիրէ զաւակացդ որ քեզ երբէք աչա-  
 կերաին . Այսօրուան քաղդ վաղը քեզ համբար է . այնչափ  
 մթերից մէջէն անհնար է քեզ վաղիւ առանց իւրացնելու հա-  
 նել պիտոյքդ : Քաջալերուէ եւ աշխատէ . Մի՛ ըսեր քե շատ է  
 գիտցածս . մեղուի՛ն նմանէ :

Բաւական էր ինձ եւ հասկըցողին համար այսչափն . իջա  
 նոյն սանդուղներէն , այլ ոչ նոյն գաղափարով : Մտից դրան  
 վերն ներսէն գրուած էր այս խօսքն՝ « Ո՛րու որ աշակերտե-  
 ցար այս դիւցական յարկին , կրթեցար , մարզեցար , համբա-  
 րեցիր եւ պիտի պողաբերես , գիտցիր որ նախանձորդ շատ  
 ունիս : »

Այլ ինձ ինչ փոյթ . ըսի եւ հեռացայ . բայց այն օրէն ի  
 վեր չգիտեմ ինչ եղաւ սիրտս :

### ԱՐԴԵՅՔ ՎԵՐՋԻՆ ՕԾՄԱՆ ՍՈՒԲԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՄԵՁ ԱՒԱՆԴԵ՞Յ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՆՈՐԻՉ ԹՎ. ՈՉ

Գրեանք պատմութենէն՝ որ ինչպէս մի քանի կրօնական խնդիրներ, նոյնպէս ալ այս փրկարար խորհուրդն Վերջին Օծման՝ զանազան պատճառներով Յունաց՝ Հայոց վրայ խօսելու առիթը առաւ<sup>(1)</sup> . իսկ մեր նպատակն այլ առիթներուն վրայ խօսիլ չէ, այլ համառօտ կերպով քննել՝ թէ այս Սուրբ խորհուրդն աւանդե՞ց մեզ Ս. Գրիգոր Լուսաւորիչ թէ ոչ :

Ապաքէն խիստ մեկին եւ բացայայտ են Ս. Յակոբոս Առաքելոյն խօսքերը, որն որ գեղեցիկ կերպով, ի Քրիստոսէ Տեառնէ մերմէ գրուած Ս. Խորհուրդը կը հրատարակէ բնութիւնով . « Հեւանդանայցէ սք ի ձէնջ՝ կոչեսցին զերիցունս եկեկեղեցուն, եւ արասցեն ի վերայ նորա ազօթս . օծցին իւզով յանուն Տեառն, եւ ազօթքն հաւատով փրկեսցէ զայխատեալն, եւ յորուսցէ զնա Տէր, եւ եթէ մեզս ինչ իցէ զործեալ՝ թողցի նմա » . Յակ. Ե. 14<sup>(2)</sup> :

Ո՛րքան գեղեցիկ, նոյնչափ ալ ափօրի՛չ եւ մխիթարական են այն խօսքերը, որով մեծամեծ բարիքներ կը խոստանայ մեզ մահկանացուացս Սուրբ Առաքեալն . զոր անհնարին էր թէ անդիտանար մեր հոգւոց Լուսատուն, նա մանաւանդ ընդհակառակն քաջ համոզուած էր՝ թէ ասանկ մեծ խորհուրդ բանի սեղ չդնելով զանց առնուլն առանց մեծ յանցանքի եւ առանց Հոգւոյն Սրբոյ արհամարհանք ընելու չի կրնար ըլլալ, եւ թէ մեծամեծ բարիքներէ պիտի զրկուէր իր ժողովուրդը՝ զանց աննելով այս Տեառնապարգեւ խորհուրդը, եւ այն առնն իր սէրը կատարեալ պիտի չըլլար առ որչիս իւր, որոց

(1) Տե՛ս Վերջին Օծման Ս. Խորհուրդն վրայք « Հիմնական Տարբերութիւն » Գրքին մէջ՝ Գլ. Գ. յորում ընդարձակօրէն կը խօսի հմուտ եւ քաջիմաստ Հ. Յովս. Վրդ. Գաթրճեան Մխիթ. Վիեննայի :

(2) Հմմտ. Մարկոս Գլ. 12 : Ուր արկնարկուած է այս խորհուրդը :

փրկութեանը համար ամեն ճիգ ու ջանք թափելէն ի վատ՝  
ըստ նմանութեանն իւր աստուածային Վարդապետին, իբրև  
Հովիւ քաջ զանձն իւր զնէր ի վերայ ոչխարացն ։

Ուստի բացարձակապէս կ'ըսեմք . Սրիցս երանեալ Հայրն  
մեր Ս. Գրիգոր Լուսաւորիչ աւանդեց մեզ այս Ս. Խորհուրդն  
Վերջին Օծման ։

Այս ըսածներուս անժխտելի փաստեր եւ անուրանալի  
պատմական ապացոյցներ կը վկայեն . նախ՝

Նիկիոյ Ս. Ժողովոյն ԿԲ. կանոնն, յորում կը յիշատա-  
կուի ձեք կամ իւղ հիւանդաց, այսպէս . « Սոյն այս (իւղ հի-  
ւանդաց) տարբերի յիւղոյ սրբոյ Միւռոնի . որ ի պէտս խոր-  
հրդոյ Դրոշմի . եւ յիւղոյ երախայից, որով օծանեն զերախայս  
յառաջ քան զմկրտութիւն » . (առ Կապասուտ .) : Արդ եթէ  
Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ, որն որ ըստ Ազգաթանգեղոսի,  
ո՛չ միայն ոչ յապաւեաց ինչ ի կանոնաց Ս. Ժովովոյն Նիկիոյ,  
հապա նաեւ լուսաւոր վարդապետութեամբ ճոխացոյց զնոյնս ։  
« Իսկ երանելին Ռբստակէս գայր հասաներ պայծառ ծագեալ հա-  
« ւատովքն եւ հաստատուն աստուածահաճոյ Նիկիական կանո-  
« նոքն երեւեալ ի հայս, առաջի զնէր . . զըրեւալ աւանդութիւն-  
« ւոյն Որով սրբոյն Գրիգորի ի նոյն լուսաւորական կանոնն յա-  
« ւելեալ . . . » (Ազգաթանգեղ . էջ. 657. Տպգր. Վենետ. 1862)<sup>(1)</sup> :  
պարտուպատշաճ յարգութեամբ հրատարակեց իւր ժողովրդ-  
դեան Նիկիական Սիւնոդոսական սահմաններն ու Հանգանակը՝  
որմէ ետքը ո՛վ չի յիշեր նոյն Առաքելական Հօր հրամանակարգ  
յօդուածը . « Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյա-  
ւիտեանս, երկիր պաղանելով . » եւն, որ մինչեւ ցայսօր սուրբ  
խորհրդոց պաշտաման մէջ հանդիսապէս կը հռչակուի ։ Ապա  
ուրեմն ո՛վ պիտի համարձակի ըսել թէ՛ նա այդ Ս. Խորհուրդը  
մեզ չաւանդեց եւ աւելի պայծառացնելով չի կարգադրեց ։

Երկրորդ Ս. Լուսաւորչին յերկրաւոր կենաց յերանական  
կեանս երկնից արքայութեան սլանալէն ետքը՝ իր յաջորդները  
նուազ ետանդեամբ չէին հսկեր ուղղափառ հաւատոյ պահպա-

---

(1) Հմմտ. Կտրեկն. Պատ. Հայ. Գիրք Բ. ԿԼ. Ղ. Յուսէսուղ ինչ  
դըւիս յինքենէ ի կանոն ժողովոյն, վասն առաւել զգուշութեան  
իւրոյ վիճակին ։

նութեանն ու զարգացման եւ այս իւրեանց լուսաւորութեան Հօր  
աւանդած կանոններուն եւ օրինաց անթերի կատարմանը, որք  
արութեամբ սրտի եւ քաջութեամբ զգուշացուցին իրենց հա-  
ւատացեալ հօտը ո՛ր եւ է մոլար վարդապետութիւնէն Ստոր նշանն  
է այն հոչակաւոր նզովքը Հաւատամբէն ետքը « Իսկ որք ա-  
սենն՝ էր երբեմն . եւն , որով մեր ուղղամիտ երանաշնորհ  
Հայրապետք հակառակորդաց յուզմանց զէմ մի անգամ  
ընդ միշտ աննման ջատագովութիւն մը թողուցին մեզ :  
Ո՞վ է , որ այն ոսկեղէն ժամանակաց նշանաւորա-  
դոյն զէպքերէն՝ Սրբոյն Սահակայ Հայրապետին՝ Աշտի-  
շատայ ժողովոյն մէջ (435) տուած սրենհողոտակսն պա-  
տասխանը չի յիշեր , որ այնքան հոչակաւոր է եկեղե-  
ցական պատմութեան մէջ(1) : Ահաւասիկ Վերջին Օծման  
խորհրդոյն նկատմամբ ըսածնիս կր հաստատէ նոյն իսկ  
Ս . Սահակայ Պարթեւի Հայրապետին երջանիկ մահը , որ Ս .  
Լուսաւորչէն հարիւր տարիէ աւելի վերջը պատահած է . քան-  
զի կը զրէ Կորիւն թէ՛ « Ի կատարել տմեհանն Նաւասարդի  
ի պաշտաման անուշահոտ իւղոյն հանդերձ աստուածահաճոյ  
աղօթիք , ծերունայն աւանդեալ ի Քրիստոս : » (Առ Մաշտ .) :  
Ահա աստէն պայծառապէս կր ծանուցանէ սա , թէ յառաջ  
քան զմահ Սրբոյն կը մատակարարէին անոր զիւղն անուշահոտ,  
եւ յետոյ փոխեցաւ յաստեացս երանելի Հայրապետն : Աստու-  
նօր կը հարցնենք արդարակորով անաչառ անձանց , ի՞նչ էր  
այն անուշահոտ իւղն հանդերձ աստուածահաճոյ աղօթիք .  
պիտի վարանի՞նք արդեօք բսել թէ՛ այն էր խորհուրդն Վեր-  
ջին օծման , եւ թէ աւանդած էր զայն Ս . Գրիգոր Լուսաւորիչ  
եւ կը պահուէր մինչեւ ցայն վայր անաղարտ :

Բայց , երբ խափանեցաւ այդ խորհուրդն . կ'ե-  
րեւի թէ վերջին դարուն արդէն ի սեզիս տեղիս սկսած  
էր զանց առնուիլ այն եւ զանազան փոփոխութիւններու զեզ-  
ծմունքներ կը պատահէին . ոյր սակս Յովհան Օձնեցի Կաթու-  
ղիկոսն զա՛րձեալ կանոնադրեց յամին 719 , Դունայ ժողովոյն  
մէջ , « Արժան է եւ զհիւանդացն զձէթ քահանային օրհնել ըստ  
իւրում աղօթիցն , եւ ըստ բաւականութեան պահանջելոյ ժա-  
մուն պիտոյից » . Կան . ԺԱ . եւ կը պահուէր մինչեւ Ժ . եւ

(1) Լարբէտ , Ժող . Հտ . Զ . 77 :

ԺԱ. դար , ինչպէս յայտնի է ի բանից Մեծին Խոսրովու եւ Սարգսի մեկնչի . եւ անկէջ վերջն ալ վերստին կանոնադրեց ԺՊ , դարուն Կոստանդին Կաթող . Բարձրբերդցի ի վերայ այսր ամենայնի դանուեցան Արեւելեան Քրիստոնէից մէջ այնպիսի գաղափարներու տէր ոմանք որք հանդերձ վարդանաւ կը շփոթէին զՎերջին օծումն՝ Ապաշխարութեան Ս . Խորհրդոյն հետ , եւ կ'ուսուցանէին թէ՛ Ապաշխարութեան խորհուրդը կը կատարուէր ի ձեռն այս օծման . եւ թէ այս պատճառաւ պէտք է օծիլ բոլոր ապաշխարողներն անխափր թէ՛ հիւանդներն եւ թէ՛ առողջները : Ասկէջ առիթ առնելով կազմեցին թերեւս ոմանք այն պատմութիւնը թէ՛ ոմանք բուական համարած ըլլան միայն այս Վերջին օծման խորհուրդն ընդունիլը , եւ սկսած ըլլան հետզհետէ հրատարիլ Ապաշխարութեան Ս . խորհրդէն : Այս պատճառաւ ոմանց մէջ խափանուած ըլլայ այնուհետեւ Վերջին օծման կիրառութիւնը . որպէս զի յայտերին այս վերջին խորհրդոյս վրայ չգնեն ու չթողուն ապաշխարութեան խորհուրդը՝ որ է խոստովանութիւնը , հապա՛ ամէնքն ալ ստիպուին խոստովանանք ըլլալ եւ ապաշխարելով իրենց մեղաց թողութիւն ստանան :

Վերջին օծման խորհրդոյն կերպը կամ ձեւը չէ թէ ըստ կամի ու մուրացածոյ հիւանդի վրայ ընելու աղօթք մ'է , հապա անանկ աղօթք մը՝ զորն որ Կաթողիկէ Եկեղեցին աւանդութեամբ բոս արեւելեան կամ բոս արեւմտեան ծիսի ունեցած կամ ընդունած է : Ոչ ան ձեւը կամ աղօթքը՝ առանց նիւթոյ կամ առանց օրհնեալ ձիթով օծելու , եւ ոչ օրհնեալ ձիթով օծելն՝ առանց աս ձեւի կամ աղօթքի կրնայ Վերջին օծման խորհուրդ կազմել :

Մտիկ ընկնք ուշադրութեամբ մեր Ս . Ներսէս Շնորհալի Հայրապետին , որն որ իւր սովորական քաղցրօրանութեամբը , հին Եկեղեցոյ աւանդութիւնը կը հաստատէ : « Թէ ներգործել զայս , ( կ'ըսէ Շնորհալին ) աղօթիցն էր զօրութեան՝ օծման իւզոյն առ ինչ պէտս բժշկեալքն կարօտանայիցն . յայտ է՝ թէ զի յերկուց ելով մեր , ամենայն ինչ զգալի է եւ իմանալի իրաւութեանն առիթ զոյք էութեանս , որպէս Ղուր եւ Հոգի , հայ եւ Աստուած . ըստ այսմ առցես զօծանելն իւզով : »


Բայց աւանդ , ս'ըչափ քրիստոնեայք անհոգութեամբ

եւ անսակ տեսակն ախապաշարումներով ու մնտի պատ-  
ճառանքներով զանց կ'առնուն այս Ս. խորհուրդն աստուա-  
ծատուր . առանց ըստ պատշաճի խոկալու այն ծանր բոպէն ,  
յորում մարդկային ընկերութենէն ելլելու վրայ ըլլալով աշխարհ-  
քի ու մարմնոյ ընդունայնութիւններէն սրտիւ եւ մտօք պէտք է  
հրաժարիլ , եւ հոգւոյ ու մարմնոյ թշնամի եղած օձին դէմ՝ վեր-  
ջին պատերազմ մղել : Ասիկայ մարդուս տմենէն զժուարին եւ  
մի միայն վայրկեանն է , որմէ կախում ունի ապագայ մշտնջե-  
նաւորութեան որպիսութիւնը : Ահա այս ամէն բաներուն քաջ  
տեղեակ ըլլալով մեր երիցս երանեալ Հայրն Ս. Գրիգոր Լու-  
սաւորիչ , չուզեց զրկել այս Սուրբ Վերջին օժման թէ՛ հոգ-  
ւոյ եւ թէ՛ մարմնոյ հարկաւոր օգնութենէն , աւանդելով այս  
մեծ եւ անզին գանձը մեզի ինչպէս որ ցուցուեցաւ :

ՄԿՐՏԻՁ Վ. ՄԵՂՄՈՒՆԻ

Ամասիա 18/30 Մարտ . 1899.

## Ա. Լ. ՊԵ Ա. Ն Ք



Ա. Լ. ՊԵ Ա. Ն Ք ՃՕՄԻԱՆԵՐՆ

(Շարունակութիւն տես քիւ. 24)

Զ. Հետի ճամբաներ եւ անցքեր. Սէն Թեոտիւլի կապանց.—

Ալպեանց երկաթուղիներն եւ մեծ ճամբաներն սքանչելիք են . սակայն ալպաղնացներու համար չեն . որոնք ոչ թէ հասնելու այլ ճամբորդելու համար ճամբայ կը բնորեն : Այսպիսիներն միշտ ինչպէս մինչեւ այսօր՝ այնպիսի ճամբաներն պիտի ընտրեն՝ ուսկից կամ հետի կամ ջորիով միայն հնար ըլլայ անցնիլ : Այս անցքեր Ալպեանց ամենէն բարձր եւ ամենէն գեղեցիկներն են . ոչ թէ իրենց զիրքին բարձրութեան պատճառաւ , այլ վասն զի այն անցքերով այդ յաւիտենական ամբարտակներու սրալին խորը կը թափանցեն : Հետագնաց այդ անցքերու շատերն պիտի մնան այնպէս ինչպէս որ Աստուած ստեղծած է : Յառաջդիմութիւնն զանոնք գեղեցկացուցած չէ . (այսինքն արպականած) . միայն քիչ մ'աւելի զիւրամատչելի ընծայած է սքանչացող աչքերու : Ալպասէրի մը կեանքն ամբողջ եւ լիահատոր գրատուն մը՝ հազիւ հազ կրնային Ալպեանց մէն մի այդ անցքերն ճանչնալ եւ նկարագրել : Իբր սիպար օրինակ՝ միակն գեղեցկութեամբ եւ յաճախուածն ամենէն աւելի կ'ընտրեմ . Ս . Թեոտիւլի անցքն . Հոռզանոսի (Ջուիցերիա) եւ Աոսւլայի (Իտալիա) ձորահովտին մէջ . Վարզլերան զանգուածին պատասուածքն :

Վալէի մէջ Պրինկէն քիչ առաջ Վիէմի մօտ՝ Հոռզանոսի այս կողմնակի նեղ եւ անձուկ խորհրդաւոր ձորահովիտներէն՝ որոնք ձեան սոսկալի սառնապատ սլարսպաւն կը փակին՝ կը պարզուի մին : Շոգեկառքին մէջէն կը տեսնուի այս . այլ հազիւ թէ ոմանք մինչեւ հոն կը մղեն ցայսօր իրենց ուղեւորութիւնն :

Այս կողմնակի ձորահովիտն՝ մեր օրերուն զիւտն՝ Սղալ-  
աէնի քով Վիէժէն երկու մղոն հեռուն կրկնակ ճիւղերու կը  
բաժնուի . ուր կրկին հեղեղաւաններ՝ (կրկին Վիէժներն)՝ իրենց  
գորշ ջրերը կը խառնեն իրարու հետ , երկու քայրերու նման ,  
երկուքն ալ կատաղի : Իբր անջրպետ կը կանգնին երկու  
ջրոց մէջ Միշապէլի լեռներուն երկայն շղթաներն՝ 4000  
մեղր բարձրութեամբ, եւ կ'երկարին արծաթեայ երէզի մը նը-  
ման մինչեւ իրենց խառնուրդն : Աջակողմեան ձորահովիտն  
Ջէրմաղէ եւ Վարդ լեռնէն կ'իջնէ , ձախակողմեանն Սաասէ  
եւ Մորո լեռնէն : Առաջինէն պիտի բարձրանանք մենք .  
ուրախ պիտի նետուինք շոգեկառքէն դուրս , եւ հետի զնալն  
պիտի ցանկանք . Նրբուղին ահաւոր վիճի եզերքէն կը քերէ,  
որուն խորն Վիէժ կը փրփրայ . եւ այնպէս սեպածեպ լերան  
մը կողին վրայէն կը յառաջանայ՝ որ եթէ գլուխն վեր առ-  
նելով էմտ կոչուած փոքրիկ գիւղին նայինք սարսուռ կ'ըզգանք,  
կարծես թաւալղոր զառիթափն ի վար պիտի խոնարհիլ  
Անցնինք Ս . Նիգոլան , որով կը կոչուին մերձակայքն ,  
անցնինք երեք չորս գիւղակիներն ալ որոնց մին գլխուն վրայ  
չեշտակի կանգնած սառնարան մը ունի , եւ համինք մին-  
չեւ Ծերմաղ . ամառնային Ձուիցերիոյ մայրաքաղաքներէն  
մին :

Այնչափ զարգացեալ քաղաք մ'է այս՝ այնչափ օգասուն  
եւ գեղատես՝ մինչեւ ամառներն ճանապարհորդաց բնակարան կը  
պակտի , բազմաթիւ պանդոկներ եւ օթեւաններ դասուելովն  
հանդերձ : Վարդ լերան առաջին հանգստարանն կրնայ կոչ-  
ուիլ : Ութ ժամ զրինք մինչեւ հոս . դազրինք քիչ մը . վաղն  
առաւօտ կ'ելլանք Ս . Թէոտիւլ :

Առաւօտը լուսնալուսն լուրջ եւ ուրախ ոգեւորութեամբ  
բազմութիւն արշաւողներու կ'երերան հետզհետէ , լաւ ճամ-  
բորդութեան եւ մանաւանդ ողջամբ դարձի մաղթանքներ կը  
փոխանակուին : Մի՛ զարմանաք . աւելորդ մաղթանքներ չին  
անոնք : Շատեր զօրութեամբ եւ առողջութեամբ նախանձեպիք  
ելան ճամբայ օր մը՝ եւ այլ եւս չդարձան , եւ կամ թէ գիւ-  
ղին գերեզմանատան մէջ կը հանգչին : Առաջնորդներն (ուղե-  
ցոյց) պատերազմական կազմութեամբ , չուանը չալակն , նե-  
ցուկը ձեռքն , որուն մի ծայրն նիզակ մը եւ միւսն սապար ,  
որով ի հարկին սասոյցին մէջ չամբայ կը կտրէ :

Ալպասիրաց պաշտօնական ցուպն է այս . փոխանակ հը-

նորեայ երկաթեայ գաւազանին : Եւ ահա ճամբայ կ'իջնանք : Մարգերու՝ անտառներու՝ հեղեղներու եւ ժայռերու կնճոտտ այլ զիւրահատ երեք ժամուան վերելքէն յետոյ՝ Ս. Թէոփիլի սառնարանին ոտից քով ենք : Հոս՝ ցամաքէն՝ որուն համար նաւաստիներն կ'ըսեն անարգութեամբ կովերու տախտակամածըն , սառոյցէ անհուն ծովուն կը վտանհնք զմեզ , որ իր կարգին սոսկալի անդունդներն ունի եւ մրրիկներն : Հաստատութեան տեսակէտով սառոյցն եւ ձիւն ջրէն զանազանութիւն չունին . բնութեան մէջ ջրէն ու ելի խարդախ բան չկայ : Դեռ ոտք չկոխած հոն՝ տեսակ մ'արարողական գործեր կան կատարելիք , որ առաջին անգամ սարսափ կ'ազդէ մարդուն : Պարանը կը քակուի , ուղեցոյցն կը կապէ ուժով եւ մի սու մի ամեն ուղեւորներու մէջքն , կը հրամայէ ձիգ բռնել պարանն , մի՛ թող , եւ իրարմէ չորս չորս մեզրի չափ հեռուէն քալել . Նորընծայք եւ անխոհեմներ՝ « Ինչ է այսչափ զգուշութեան պէտքն , կը հարցունեն . այսչափ խաղաղ եւ միապազուղ սառնապատէն ի՞նչ երկիւղ : »

Սակայն մի՛ վտանհիք : Սոսկալի վախեր շատ անգամ պարզ ձիւնով ծածկուած են : Այդ գիրարեկ կամուրջներն շատ զիւրաւ կը խորտակին ոտքի սակ , կղզիացած ուղեւորի մը կորստեան այս պատճառներն՝ պարանաւոր ճամբորդողին համար զուարճութեան առիթ են . կ'ընկզմի՝ այլ առջեւէն եւ ետեւէն պարանաւոր ընկերներն ճօճքի նման կը ձգեն զինք՝ զէպ ի վեր : Միապազուղ կամ ծերպաւոր սառնարաններու վրայ իրարու հետ չպարանաւորին՝ աններկի մեղք են :

Այգաչուներէն յամանք կը համարին թէ մեզմ առիճակ սառնարաններու համար պարանաւորին շատ օգտակար ըլլայ , սակայն խիստ պտոխթափերուն վրայ՝ միշտ միշտակար : Վաճան զի մեծ վախերէն մէկու մը միայն ոտքին սահիլը՝ կրնայ առհասարակ ուղեւորներու կորուստ պատճառել . ինչպէս գրաբախտ օրինակներն պակաս չեն :

Սակայն ինչպէս ամեն բանի մէջ՝ հոս ալ՝ չար բան մը շուտ կը տարածուի , մինչդեռ բարին՝ ոչ այնպէս . եթէ պարանաւորութիւնն քանի մը ձախող ելքի պատճառ եղած՝ հարիւրներով անհասներու ալ փրկութեան առիթ հանդիսացած է :

Ապահով կրնանք համարել զմեզ այս կարգի վտանգին առջեւ . այլ երկրորդ մ'ալ կայ . օրն ի բուն ձերմակ ակ-

նախտից դաշտի մը վրայէն պիտի անցնինք : Եթէ զգուշու-  
թիւն չընենք՝ կրնանք աչքերնիս վտանգել :

Արեւու լուսաւոր ճառագայթներուն տակ՝ ձեան եւ ոտ-  
ուոյցի բերբերդներն կը վառին . վայ այն աչքին որ մինչեւ ե-  
րեկոյանալ ի հարկէ ստիպուի մնայ հոն : Եթէ արեւ չկայ՝  
կիզիչ հովն կը փրկէ . երեսին մորթը ազիւսէ աւելի կը թը-  
խանայ եւ թեփ կը կապէ : Ուստի փափուկ սեռին համար  
պատշաճ չէ շատ այս անցքն . եւ ոչ ալ փափկասէրին : Սա-  
կայն ալպատիրաց մէջ ունինք շատ ժը փափկասուն տիկիներ  
եւ օրիորդներ որոնք այս զժուարութեանց կամաւ կը հետա-  
պնդին : Սակայն մենք այս խորհուրդներն չունինք , զնենք  
մեր ծխանակի ակնոցներն , ծածկենք երեսնիս լիոնեան  
ալպատիրաց յատուկ քօղովն , եւ սկսինք քաշել :

Պատրաստ : Ուղեցոյցին զեկոյցն է այս : Պարանն ձգուած  
է եւ սողուած են ուղեւորք : Սառուօտեան ձիւնն հաստա-  
տուն է եւ սոսձից՝ զնացքն չնշած օգրնուս պէս թեթեւ :

Ձեան վիճակին համեմատ՝ երկու ժամուան զժուարին  
կամ դերբին վերելքով կը հասնինք անցքին բարձրակէան ,  
Ս . Թէոսիւ կապանն : Հազիւ թէ նպատակակէան հասնինք  
ամեն աշխատութիւն կը մոռնանք :

Գեղատեսիլ տեսարան մը կը պարզուի առջևնիս . կըր-  
նանք քիչ մը հանգիստ առնել : Այս 3322 մեղր բարձրու-  
թեան վրայ Ալպեանց երկնամբարձ կատարներուն միջին կէտին  
մօտ կամ քիչ մ'ալ աւելի բարձր ենք , Հսկաներ միայն կը զի-  
տնն զմեզ բարձրէն երկուքը մանաւանդ : Մէկ կողմէն Սէրովէն ,  
1500 մեղր բարձրութեամբ զբիչով զծուած եռանկիւն կոթողն ,  
3000 մեղր սառուցեայ պատուանդանի մը վրայ , ամբողջն  
4482 մեղր : Միւս կողմէն փոքրն Սէրովէն եւ Պրէյթթուն սառ-  
նամած . Վարդ լերան բազուկն , զոր կը ծածկէ , հիւ-  
սիւսէն սպիտակափառ գմբեթներ եւ սառեր , փքածիւ  
ցցուներ . շուրջանակի եւ մեր ոտքին տակ նորանոր սառ-  
նարաններ մինչև Ծերմալ . գեղեցիկ ճերմկութեամբ եւ վիթ-  
խարի կապոյտ ճեղքերով : Միայն հեռուն խորը՝ Զուլեյերիոյ  
եւ Իտալիոյ կողմը՝ քիչիկ մը կանանչ կը նշմարուի : Ահա այս  
աննկարագրելի տեղերուն համառօտ ուրաւագիծն : Այլ անօթի  
մարդն չտեսնար , կ'ըսեն : Եւ իրաւ է , առ այդ՝ դեռ մենք  
չհասած՝ կերակուրնիս պատրաստ կ'ըսպասէ հոս :


Սառնապատ անապատն բնակելի դարձած է : Այս տեղ՝ ուր Սօսիւր իր որդւոյն հետ 1792ին չորս օր բացօթեայ եղած է ձեան վրայ՝ երկու անակ կը տեսնենք . որոնց միոջն մէջ անկողին անգամ կայ , ճաշարարձ մը , եւ խոհարար :

Խոհանոցն միւսոյն մէջն է , Ս . Թէոտիւրի կապանին Մեծ Օթեւանն է այս . օրուան մէջ երբեմն ռաքի վրայ եւ երբեմն ալ . . . Նորիի վրայ կ'օթեւանին : Այնչափ թուլամորթ չըլլանք . ո՛հ չսովբինք այս շոսյլ կեանքին , վասն զի նման ուրիշ բարձանց վրայ չկան տանկ կազդուրիչ կեանք : Ամենէն յաճախեալն են՝ Սլպեան կաճառներուն՝ (զաղղիական եւ իտալական եւ զուիցերեան եւ աւստրիական ճիւղերուն) անտանելի աշխատութեամբ շինել այս տուած ապաստանարաններն , ուր առանց բնաւ ակնածութեան կրնանք մտնել . ոչ զարնելու հարկ կայ , ոչ հրամանի . կրնանք մտնել ներս . կրուկսրան մը կայ զոր կրնանք վառել . տաքնալու եւ եփելու միանգամայն կը ծառայէ : Խոհանոցի ամենապարզ անօթ մը կայ հոն : Ուղածդ կրնաս ուտել . վճարելու հարկ չկայ . բաւական է որ միտսին տարած ըլլաս : Գիշերելու համար՝ զինուորական յարդեայ անկողին մը . վասն զի շատ անգամ կը գիշերեն այսպիսի տեղեր . վերմակներալ , բաւական է որ հովիւներն չը փորձուին հետերնին տանիլ . մանաւանդ հարաւային մասին մէջ . եւ երբեմն ալ կանանց համար ճօճեր : Ամեն տեղ պտուկելու համար սովորութիւն է հանուիլ . հոս ընդհակառակն . պէտք է հագուել եւ կրցածէն աւելին :

(Շարայարելի)

Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

ՅՈՎՋԱՆՆԻՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես բիւ 22 )

Արդէն տարիէ մը ի վեր Տէրութեան մէջ կար աւերիչ պիտիւները զորտկող բարբարոսաց հեղեղը, որ յանկարծ Ափրիկէի վրայ կ'արշաւէ, ցանկելով իւր ճամբուն վրայ աւերակ, կողոպուտ, մարգասպանութիւն, հրդեհ եւ ասոնց նման գարշութիւններ. չինայելով ո՛չ կանանց, ոչ տղայոց, ոչ քահանայից, ոչ եկեղեցեաց, կը սփռէ ամէն ուրեք արիւն, կրակ ու բոց: «Սուրբ եպիսկոպոսը, կ'ըսէ Պոսիդիոս, այս անհնարին աղէտից սկսիր եւ յառաջանալը բոլորովին տարբեր աչքով կը նկատէր, շատ աւելի անուի թշուառութիւններ կը գուշակէր, զորս մարդիկ ընդհանրապէս չեն տեսնար, այսինքն հոգւոյ վտանգը եւ յաւիտենական կորուստը. եւ ինչպէս կ'ըսէ սուրբ Գիրքը թէ՛ անիկայ որ գիտութիւն կը ստանայ, անհնարին վշտեր կը պատրաստէ անձին, եւ մեծագոյն սրատեսութիւն մը՝ ոսկրները կը չորցընէ, Օգոստինոս իւր ձերբութեան վերջի օրերն անպատմելի տիրութեամբ եւ դառն ցաւօք անցուց, աչքին առջեւ կը տնկուէին շարունակ այն այրած եւ առանց հովուի մնացած եկեղեցիները, այն աստուածամուէր կուսանքը, որոնք սրոյ ճարակ կ'ըլլային, կամ թէ՛ աւանդ, հոգինին կը կորսնցընէին՝ մարմնոյ մաքրութիւննին զոհելով, կողոպտուած, մերկ եւ յետին խեղճութեան մէջ ինկած եպիսկոպոսներն եւ քահանայները. այն պղծուած տապանակները, խորհրդոց մատակարարութեան

անկարելիութիւնը . այն անթիւ քրիստոնեայք , որոնք ուզելով մկրտուիլ կամ խոստովանիլ , կը մեռնէին անմխիթար , առանց ընդունելու սուրբ խորհուրդները : Սուրբ ծերունին Աստուծոյ եւ հոգւոց սիրովը վառուած կու լար , կ'ողբար զիչիւր ցորեկ , եւ սրտացաւութենէ՝ ոսկրները կը չորնար » :

Շատ չանցնիր՝ բարբարոսաց բանակը կարթագինէ , կիրտա եւ Հիւպոնա քաղաքներէն ի զատ , ամէն դին կողոպտելէն եւ հիմնայատակ կործանելէն ետեւ , կու գայ կը պաշարէ Հիւպոնա քաղաքն ալ , ուր բազմաթիւ եպիսկոպոսուք , քահանայք եւ կրօնաւորք , եկեւր պապաւիներ էին . իբրեւ թէ Աստուած՝ ամբողջ Ափրիկէի եպիսկոպոսները սուրբ Օգոստինոսին քով ժողուելով , ուզենար օրինակ մը տալ աւնոնց . թէ ինչպէս հովիւ մը վարուելու է մեծամեծ աղէտից եւ տառապանաց մէջ , եւ ինչ կերպով քրիստոնեայ ազգ մը մեռնելու պատրաստուելու է , այսինքն դիւցազնութեամբ եւ համակերպութեամբ Աստուծոյ կամաց : Եպիսկոպոսաց հետ ինքն ալ կ'ողբայ , եւ իւր հեկեկանաց ձայնն անոնցինին հետ կը խառնէ . սակայն իւր բնական սրատեսութեամբն աւելի հեռուն նկատելով , արցունքները մեծագոյն դժբախտութեանց համար թափելով կ'ըսէր . « Շատ ցաւալի նուաւսութիւն մը կը սեպուէր մերինը , թէ որ միմիայն քարեղէն եւ փայտեղէն աւերակաց եւ մահկանացու մարմնոց կորստեան վրայ լայինք եւ վշտանայինք : »

Հուսկ յետոյ՝ թախծութեան տակ ընկճած , ա'լ չկրնար դիմանալ , եւ եպիսկոպոսաց դառնալով կ'ըսէ . « Եղբարք եւ Հարք իմ , աղօթինք միաբան , որպէս զի Աստուած սա թըշուառութիւնքը դադրեցընէ , կամ թէ վերցընէ եւ խալըսէ զիս այս աշխարհքէս : » Շատ չուշանար՝ Օգոստինոսի հոգւոյն անպատմելի առապանքը զինքը անկողին կը ձգէ . սաստիկ տենդէ մը բռնուելով . եւ քովի եղողները հիւանդութեան մահաբոյժ ըլլալը կը գուշակեն : Այն աստիճան փափուկ եւ միանգամայն զօրաւոր սիրտ մը , կարծես թէ նոյն ատեն աւելի փափկութիւն եւ անուշութիւն մը ստացաւ : Իւր յետին ոյժը՝ Ափրիկէի եպիսկոպոսաց սքանչելի նամակ մը ուղղելու գործածեց , յորպորելով զանոնք որպէս զի առանձին չթողուն իրենց խնամոցը յանձնուած հոգիքը , եւ պահանջելով իրենցմէ՝ որ համբերութեամբ եւ համակերպութեամբ Աստուծոյ կամաց , ամառուին եւ մեռնին անոնց հետ եւ անոնց համար :

Այս կ'ըլլայ իւր վերջին գրութիւնը , եւ կարապին երգոյն նման , կը վայլէր որ սա մեծահոգի անձն ալ մահուան գուռը հասած կէտին , սոյն օրինակ սիրոյ հառաչանք մը արձըկէր :

Օգոստինոսին ծանր հիւանդութեան լուրը Հիպպոնոսի ժողովրդեան ականջը հասածին պէս , հաւատացեալք մէկէն վազեցին եկան , եւ պաշարեցին անոր բնակութիւնը . կ'ուզէին վերջին անգամուան համար տեսնալ իրենց հովիւը . հիւանդներ անոր անկողնոյն բոլորտիքը կը շարունակէին , մայրեր՝ իրենց որդիքը կը բերեն , որպէս զի սուրբ եպիսկոպոսին վերջին օրհնութիւնն ընդունին : Այսքան սիրոյ նշաններէն , Օգոստինոսին սիրտը կ'եկաւ , կը սկսի աղօթել եւ արցունք թափել Աստուծոյ առջին : Հայր մը կը խնդրէ իրմէ , որ ձեռքը իւր հիւանդ որդւոյն վրայ դնելով՝ առողջացնէ զանկալ . բայց սուրբ ձերուսին անուշ խնդումով մը՝ « թէ որ առողջացնելու կարողութիւնն ունենայի , կ'րսէ , նախ ինձմէ կը սկսէի : » Այսու հանդերձ հօրը ազաչանքներուն սիրտը չը դիմանալով , ձեռքը տղուն զլուխը գնելով՝ կը բռնէ զանկալ :

Սակայն Օգոստինոս արդէն երկրային գրիթէ ամէն կապերէն արձրկուած ըլլալով , իւր սիրելի հօտին զգուանքներէն ալ պրծելու վրայ է : Մէկ կողմէն Աստուծոյ սէրը կը մաշեցընէ զինքը , միւս կողմէն մեղացը զան յիշատակը չթողուր որ հողին ազատի՝ երթայ այս աշխարհքէս , քառասուն տարի ապաշխարութիւն բաւական չէ եղած մոռցնել տալու անոնց յիշատակը . ուստի կենացը յիտին ժամերն իւր հոգւոյն մաքրութիւնը կատարելագործելու դիտմամբ , ապաշխարութեան սաղմոսներն՝ երկայն կտաւէ ժապաւէններու վրայ գրել տալով՝ դիմացը պատին վրայ կախել կու տայ , եւ շարունակ կարդալով զանոնք , յորդառատ արցունք կը թափէ : « Եւ որպէս զի կարենար անխռով պարապիլ , իւր յետին հոգեւոր խորհրդածութեանցը , կ'րսէ Պոսիդիոս , մեռնելէն գրիթէ տասն օր առաջ . խնդրեց որ խուցը օտարական մը չբնոցունին , բժշկէն ի զատ : Այս յետին կամքը ճշդիւ կատարուելով , այց տասն օրը լուծեամբ անցուց , մինակուել Աստուծոյ հետ խօսակցելով , յի զըջման եւ սիրոյ ներգործութիւններով : »

Յետին ժամը մօտիկնալով , եպիսկոպոսունք անգամ մ'ալ կը ժողուն անկողնոյն բոլորտիքը . եւ իրենց զգուանաց եւ

հեկեկանաց մէջ՝ սուրբ ծերունոյն հոգին կը թռչի , եւ կը հանգչի խախազութեամբ Աստուծոյ գիրկը :

Եօթանասունը վեց տարի եղած էր , որ Մոնիգա զինքն աշխարհք բերած էր . քառասունուերեք տարի , որ զինքը գարծուցած էր իւր արասուաց արգեամբը . քառասունուերկու տարի , որ զինքը արքայութեան մէջ կը սպասէր :

Այբրիտս կուգայ իւր հին եւ սուրբ բարեկամին աշուքները կը գոցէ եւ մարմինը կը թաղէ : Ո՛վ կրնայ տարակուսիչ որ Մոնիգա իւր որդւոյն հոգին դիմաւորելու եկած չըլլայ ; զանիկայ Աստուծոյ գիրկը սանկու համար :

Արդի ժականակներս երեւելի սրբոյ մը շնորհուած էր տեսնալ տեսիլքի մը մէջ՝ յաւիտենականութեան մէջ երկու սուրբ հոգւոյ հանդիպումը , որոնք այս աշխարհքիս մէջ վափկապէս , ուժգնութեամբ եւ մաքրութեամբ սիրած էին զիրար : Այն առանձնացնոր՝ սուրբը՝ Պաւլայեան Վինկենտիոսն է . տեսաւ Սալէզեան սուրբ Փրանկիսկոսի հոգին , որն որ երկինքէն դիմաւորելու կ'իջնար՝ կրակէ գնտի մը ձեւով , Սրբուհի Շանդալի հոգին , որն որ իւր մահկանացու մարմինէն արծրկուելով՝ երկինք կ'ելլար՝ նոյնպէս լուսուոր գնտի մը ձեւով , երկու դնտերն իրարու մօտեցեր եւ միացեր էին , եւ այս կերպով երկնքին անհունութեանը մէջ աներեւութացիր էին :

Ասոր նման բան մը հանդիպած ըլլալու է նաեւ՝ երբ սուրբ Օգոստինոսը՝ վերջին շունչը տալով , երկինք կ'ելլար . մօր եւ որդւոյն հոգիքը ի միասին ելած եւ ընկղմած ըլլալու են իրենց սիրոյն մի եւ նոյն հնոցին մէջ , երջանկագոյն քան յՕսգիա , վասն զի անդարձ եւ անվախճան է սա : Բայց այն սրաաշարժ եւ մեծ տեսիլը Աստուած մէկու մը յայտնած չէ այս աշխարհքիս մէջ . անիկայ որ չգտնար իւր հոգւոյն մէջ այնպիսի տեսարանի մը յայտնութիւնը , արժանի եւս չէ ընդունելու զայն յերկնից :

Ո՛վ Օգոստինոս , երանելի է որովայնն որ տարաւ զքեզ . վասն զի այն օրը սնպատմելի ուրախութեամբ ցնծաց նա :

Ո՛վ Մոնիգա , բա՛յ թեւերդ քու որդւոյդ , որն որ հիմա բոլորովն քուկզ է . եւ ցնծա՛ յաւիտեանս այս երանուածութեամբդ որ քու արասուացդ արգասիքն է :



Գ Լ ՈՒ Խ Ժ Է .

Սրբուհի Մոնիգայի պաշտաման սկսիլը , — Իւր նշխարաց  
գիւտն եւ ի Հոռով փոխադրուիլը , — Մարտիրոս Ե .

Պապէն նշխարաց վաւերական ճանչցուիլը :

430 — 1586 .

Մինչդեռ Ալիբիոս , Պոսիդիոս եւ Ափրիկէի համօրէն եւ  
պիսկոպոստունք կը թաղէին սուրբ Օգոստինոսի մարմինը Հիւլ-  
պոնայի սուրբ Ստեփանոս եկեղեցւոյն մէջ , ուսկից՝ յիսուհր  
վեց տարի ետքը , պիտի փոխադրուէր ի Սարաւնիա , եւ ա-  
ւելի ետքը ի Բաղիա , ուր մինչեւ ցայսօր կը հանգչի , Մոնի-  
գա Օսդիայի ծովեզրեայ քաղաքին մէջ իւր որդւոյն շինել  
տուած գերեզմանին մէջ տակաւին կը ննջէր : Բարեյիշատակ  
չիրմին այցելութիւն ընող պանդուխտք կը տեսնային ի վա-  
ղուց հեռէ , փոքրիկ մարմարոնէ յիշատակարան մը , որուն  
հուրթեան վրայ ստոյգ տեղեկութիւն մը չգտնուելով , ումանք  
Օգոստինոսի կը սեփհականեն զանիկայ : Ստուգիւ ո՞վ կրնայ  
տարակուսիլ որ իւր խոր հոգւոյն առաջին սարին , զոր ի Հոռով  
անցուց , Օգոստինոս սակայ եկած չըլլայ իւր մօրը չիրմին այ-  
ցելութեան : Նա մանաւանդ եթէ Սրբուհի Մոնիգայի յետին կամքն  
այնքան բացայայտ չըլլար , ո՞վ կրնայ երկբայիլ որ սուրբ Օ-  
գոստինոս պիտի չաշխատէր փոխադրելու իւր մօրը անգին  
մարմինն ի Թաղասաա , զնելու համար զայն իւր հօրը՝ Պաս-  
րիկոսին ոսկերացը քօլ , ընտանեկան չիրմին մէջ : Բայց ո-  
րովհետեւ Մոնիգա ըսած էր թէ՛ « հոս պիտի թաղէք ձեր  
մայրը » , Օգոստինոս գէթ Իտալիայէն չեկած , իւր վերջին Պատ-  
քարեաւը չըսած այն յարգելի նշխարաց , որդիական սիրոյն  
մշտապէս յիշատակ մը թողուցած ըլլալու է այն գերեզմանին  
վրայ :

( Շարայարելի )

the 1990s, the number of people in the world who are under 15 years of age is expected to increase from 1.1 billion to 1.5 billion.

There are a number of reasons why the world's population is growing so rapidly. One of the main reasons is that the number of children born to each woman has increased. This is due to a number of factors, including the fact that women are now having children at a younger age, and that there is a higher birth rate in developing countries. Another reason is that the number of people who are surviving to old age has increased. This is due to improvements in medical care and living conditions.

The rapid growth of the world's population has led to a number of problems. One of the main problems is that there is not enough food to feed everyone. This is because the land that is available for growing food is being used up, and the soil is becoming less fertile. Another problem is that there is not enough water to drink. This is because the water that is available is being polluted, and the water that is left is being used up.

The rapid growth of the world's population has also led to a number of other problems. One of the main problems is that there is not enough housing for everyone. This is because the land that is available for building houses is being used up, and the houses that are built are often of poor quality. Another problem is that there is not enough education for everyone. This is because the money that is available for education is being used up, and the quality of education is often poor.

The rapid growth of the world's population has led to a number of other problems. One of the main problems is that there is not enough jobs for everyone. This is because the economy is not growing fast enough, and the jobs that are available are often of poor quality. Another problem is that there is not enough money for everyone. This is because the money that is available is being used up, and the money that is left is often spent on things that are not necessary.

The rapid growth of the world's population has led to a number of other problems. One of the main problems is that there is not enough health care for everyone. This is because the money that is available for health care is being used up, and the quality of health care is often poor. Another problem is that there is not enough clean air for everyone. This is because the air that is available is being polluted, and the air that is left is often dirty.

The rapid growth of the world's population has led to a number of other problems. One of the main problems is that there is not enough clean water for everyone. This is because the water that is available is being polluted, and the water that is left is often dirty. Another problem is that there is not enough clean land for everyone. This is because the land that is available is being used up, and the land that is left is often polluted.

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դանեկան.  
Գաւառաց եւ օտար երկիրներու համար  
բղրատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

*Իւրաքանչիւր թիւ 2 դանեկան*

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եեշիլ փողոց  
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ բերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

**RÉDACTION DU BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولتمشدر